

**Հ. Ա.ԼԻՇԱՆԻ ԵՂԲԱՅԻՆ, ՄԷԿ ԹՂԹԻԿԸ ՈՒ ՔԵՐԹՈՒԱԾԻԿԸ**

Շատերը գիտեն, թէ Ալիշան ունէր իւրանման հանճարեղ եղբայր մը Սերորէ անունով, որ իրեն հետ միասին՝ 1832 Մայիս 9ին՝ վենետիկ եկած ու մտած է Միլիթարեան Միարանութեան մէջ՝ կրօնաւոր ըլլալու համար։ Սակայն, Սերորէն կրակուբոց բնաւորութիւն մ'ունենալով՝ իր դաստիարակներու կողմէն անյարմար կը դատուի կրօնաւորական վիճակի, ու, նոյն տարւոյ Նոյեմբ. 18ին, կը զրուի իտալացի քահանայի մը քով վենետիկի մէջ, որպէս զի հմտանայ իտալերէն լեզուի, և, 1836 Փետր. 5ին, կը վերադարձուի Պոլիս՝ իրեններուն քով։

Հ. Ալիշան, որուն մկրտութեան անունն էր Քերորէ, շատ կը սիրէր իր այս կրտսեր հարազատը. փոխադարձաբար ան ալ զինքը, ու ինչպէս որ այս զոյգ անուններս՝ Սերորէ ու Քերորէ միշտ միասին կը յիշատակուին, իրենք ալ կ'ուզէին մէկ մէկէ անբաժան մնալ ցվերջ, ուստի այս բաժանումին շատ տխրեցուց երկուքն ալ, բայց, միանգամայն զեռ աւելի սաստկացուց իրենց փոխադարձ սիրոյն ջերմութիւնը՝ երբ բաժնուեցուն իրարմէ, մանաւանդ՝ երբ Պոլսէն ալ հեռանալով՝ Սերորէն ճամբորդեց մինչեւ Ամերիկա։ Այս առթիւ, Հ. Ալիշան գրած է երկու ոտանաւոր<sup>1</sup>, մին 148 տող, միւսը 112, որոնց մէջ՝ կը յայտնէ նա անհուն սէրը իր հարազատին վրայ, այնքան սրտածմբիկ նկարագրութեամբ, որ արցունք կը կորզէ ընթերցողի ականդղիքէն, ահա քանի մը տող այդ ոտանաւորներու միոյն սկզբնաւորութիւնն.

« Սիրով Սերորից սիրտըս ձայն առած  
Լուս միայնութեան ճրագիկըն վառած՝  
Գիշերէ գիշեր յանձանօթ ճամբայ

1. Նոշագր - Մադրաշի. տպ. վենետ. 1857. էջ 39-44 և 44-48.

Մինչեւ Ամերիկ քո հետ կը թրթուայ,  
Որ թողած սրտիդ հատորն աղուական  
Հագար փարսախով կ'երթաս բացական։  
Ո՛հ, ես բարեկամ կոչեմ եթէ ոչ  
Այն բաղդն՝ որ կրկին իմ գրկէս դողողջ  
Զքեզ յափըշտակած Աղբիոյ խորշէն  
Կ'անցընէ ցամքներն ու ծովերն ամէն,  
Մինչեւ յայն երկիրն՝ ուր իմօ հակառակ  
Աստղեր կու ծագեն, դառնան եղանակը »։

Հ. Ալիշան իր հարազատէն անջատուելու ցաւը կ'ամոքէր ստէպ ստէպ նամակ գրելով անոր, մանաւանդ քահանայ օժուելէն վերջ՝ երբ արդէն եղբայրը վերադարձած էր Պոլիս, անընդհատ կը թղթակցէին իրարու հետ, թէ իրենց սէրը անշէջ պահելու համար, և թէ միանգամայն Հ. Ալիշան անկէ հնագիտական տեղեկութիւններ կը ստանար՝ մասնաւորապէս հին դրամներու մասին, որոնց մէջ շատ հմուտ էր Սերորէն։

Հ. Ալիշան երբեք չէր մոռնար իր տըպագրուած երկասիրութիւններէն մէկ մէկ օրինակ նուէր զրկելու իր հարազատին, որ ախորժով ու խորաթափանց մտքով կը կարգար զանոնք, քաղուածքներ կ'ընէր անոնցմէ, և իր գիտողութիւններն ու հիացումը անկեղծօրէն կը յայտնէր զրով իր եղբորը։

1888ին, ի լոյս ընծայելով Սեռակոյր Սրտի և Հոգոյ խորագիրով աղուորիկ գրքոյկ մը, որ ծագկաքաղ էր Ս. Գրքէն Ս. Հայրերէն ու Հոգեկիր հեղինակներէն, օրինակ մը նուէր կը զրկէ անկէ իր սիրելի Սերորին, հետագայ թղթիկով միասին։

Ս. Ղազար, 2 Յունիս, 1888:  
Սիրելի Եղբայր,  
Քաակով խառնած դրամներէն զոքս մնացեալ հատ մ'ալ ծրարեմ հոս ի քննորիւն-  
Հոռով-լատիկ խառնակ իմ քրտեայ ինձ,  
Քաաակոշի հնորիւն մ'ալ կայ ի ներ-  
քեզն, զոր իբրեւ ընծայ ընդունիս յԵղբորեյ,

չցունելով այլ ինչ խառնել քեզ, բայց զքա-  
ղուածոյ պատասխան սրտանունդ, երբեմն  
երբեմն անուշընկուս զսիրտ, զմիտս և զնո-  
գի, միևնչե հասնիք ի շտեմարան անպառ  
Հացիկ կենաց և յաղբիչըն հանապարհոս։  
Հարազատդ  
Հ. Ղեռնդ Մ. Ալիշան

Սերորէն՝ հնագիտութենէն զատ՝ հմուտ է բաւականաչափ և շատ սիրող հայերէն լեզուի ու գրականութեան։ Տարակոյսներ ունենալուն՝ անոնց լուծումը կը խնդրէ իր եղբորմէն, դիմելով անոր՝ նամակով մը։ Շատ անգամ թղթիկներու վրայ կ'ընդօրինակէ հաւնած գրական կտորիկները, երբեմն ալ արձակ կամ ոտանաւոր գրութիւններ շարադրելով՝ կը զրկէ իր հարազատին, որպէս զի աչք մը տայ անոնց ու դիտողութիւններն ընէ։

Իբր ապացոյց Սերորէի ուսումնասիրութեան և գրական գործերով զբաղելուն՝ կը զննեմ հոս վեց տող աշուղական քերթուածիկ մը՝ անասորագիր, որ իր գրով ընդօրինակեր է թղթիկի մը վրայ, թերեւս ծանօթ աշուղի մը գրութեան հատուածիկն ըլլայ.

Գեղեցիկ պատկեր և տիպ հրեշտակի,  
Լուսազարդ գեղով նըման հրեշտակի,  
Բերանդ է խորան, պոկունքդ խնկաւի,  
Ատամներդ դոներ, շարոց մարգարտի.  
Գինով եմ գինով, գիշերն երազով,  
Գինով իմ գինով, ցերեկն արեւով։

Ուրիշ անգամ մըն ալ, առանձին թղթիկի մը վրայ գրած՝ Սերորէն կը զրկէ իր եղբորը հետագայ ինքնագիր քերթուածիկը.

«Սուրբ Խաչ, Յիսուս լէր ողորմած,  
Տառապելոյս, յոյս՝ լոյս՝ գըթած,  
Աւագակին քաղցր ըզհայեաց,  
Շնորհեա և ինձ, ո՛վ Սուրբ Աստուած »։

Ու Հ. Ալիշան՝ ուրիշ ձեւի մը վերածելով այս քերթուածիկը, Սերորէի թղթիկին ետեւը կը գրէ զայն՝ ու կը վերադարձնէ իրեն. ահաւասիկ ան.

«Յոյս իմ Յիսուս, յոյս իմ սուրբ Խաչ,  
Լեր ինձ պաշտպան յահեակ և յաջ.  
Յուզից կենացս՝ անդորրիչ քաջ,  
Մըթան պահուս՝ լոյս ընդ առաջ »։

Հ. Ղեռնդ վասն հարազատին Սերորէի Ալիշան, և վասն իւր։  
2 Գեկտ. 1882.

Երանի՛ քեզ Սերորէ, որ ունեցեր ես Հ. Ղեռնդ Ալիշանի պէս պաշտելի, աննման ու անմահ հարազատ մը, որուն հետ միասին «հասած ի շտեմարան անպառ Հացիկ կենաց և յաղբիչըն հանապարհոս», զոր երբեմն կը մաղթէր քեզ վերոյիշեալ թղթիկովը, և այժմ կը ճաշակէք այդ «Կենաց Հացէն» ու կ'ըմպէք «հանապառ զահոս աղբիւրէն»։ Քերորէներու հետ անդադար փառարանելով զԱստուած իր արքայութեան մէջ, որուն կարօտովը կը սոցորէր երբեմն հոս՝ իր պանդխտութեանը մէջ՝ հրեշտականման հարազատդ Հ. Ղեռնդ, զիշեր ցորեկ հառաչելով սրտառուչ ձայնով. «Ե՛րբ իցէ ինձ հասանել ի կեանսն յայն. երբ իցէ ինձ հասանել յիսկդ իմ։ Ե՛րբ տեսից քեզ զնկատողդ իմ ի սկզբբանէ. երբ գտից զմիայն սիրելիդ իմ, զմիայն լցուցիչ ըզձից իմոց և կարեաց, զմիայն բաւականդ անյագուրդ սրտիս...։ Հնչեա՛, փութա՛, հաս ժամ երանիլի. յոր յուշագնեալ աներկմիտ՝ խաղաղութեամբ ննջեցից և հանգեայց յերեկոյացեալ կենցաղումս, յարագ արագ զարթնուլ և առաւօտել յաներեկ և յանվախճան Արքայութեան քում, Աստուած իմ, Աստուած իմ »<sup>1</sup>։

Իցի՛ւ թէ մենք ալ արժանի ըլլայինք վերանալու այդ երկնաճեմ առագաստը, զալու ձեր քովիկը ու միասին փառաբանելու զԱմենասուրբ Երրորդութիւնը, որովհետեւ պանդխտութիւնիս դառնացաւ ու երթալով կը դառնանայ...։

Հ. ԵՓԲՄ Վ. ԱՊՐՈՅԵԱՆ  
Կ. Պոլիս, 20 Ապրիլ, 1934

1. Տես. Արթուր Արեղոյի. տպ. վենետ. 1876. էջ 39.